

երբեմն չի դներ . օրինակի համար տասնու-
ահան այս տողին մէջ .

Գլաւիչ էիր / դու նոցա համար (36)

ուր ըթին կարեւորութինը ակներեւ է ,
ապա թէ ոչ բառավանկ կը կարգացուի , և
ոտանաւորը կը կաղայ :

Ութավանկ սա տողին մէջ

Մըսպով նեռո՞ւ / կըսլամաս .

կարեւորագոյնը չի դներ : Մետասանոտեան
(Հետեւեալ տողին մէջ

Ուզո՞ւմ ես դու / տեսնել զօնմ / բժութեամ
Մի՞ հրաշքը /

և հնգավանկ սա տողերը .

Գնա ցուրտ ծմեռ
Քո մէջ չկայ սէր
Զկոյ զգագումնք
Քո մէջ չկայ կեանք
Կեանքի հըրասպոր .

Շատ աւելի լաւ կ'ըլլար , և պէ՛տը էր
ալ զրե՛լ ընթերցման փիւրութեան և ոտնա-
ռութինները վերցնելու համար

Գընա ցուրտ ծրմիռ
Քո մէջ չկայ սէր
Զըկայ ըզգացմումք (տղեղ)

Ինչպէս վերջինին մէջ կը գնէ , ևն , ևն :

Ընդհանրապէս հայերէն կը խօսի Մա-
տուրեան . կամ թէ ըսեմ , իր օսար բա-
ռերը շատ անշան են բազգաամամբ ուրիշ
ուսւահայոց օտար բառերու լեզէնին , ունի
բանի մը իրէն սիրելի թուրք բառեր , օրի-
նակի համար աղա , չէր , եար , զօր տոշին
(65) դուռքան (66) , աղիզ (76) , եարար
(87) , ևն , և ծէկալոյ խանափնդոր բառը ,
որոնց կարգէն կրնանք թուել նաև Օ՝ զար-
մացականը՝ որ հայերէն չէ , և որ ստէկ կը
տեսնուի . որո՞նց ես Մատուրեանի բառա-
րանին պակախը փափաքելի և յուսալի :

Կը կնքեմ հոգ ակնարկնիս , որ առանց
մեր ուղելուն՝ սեւեռմննիր փոխուցաւ : Մեր
ըրած բանի մը փառողութինները՝ Մատու-
րեանի երթուածոց յարզը նուազցընելու

զիտաւորութինը չունին . մանաւանդ թէ այն
յարգն էր որ ստիպեց զմեզ ընելու զանոնք .
վստահ ըլլարով՝ որ եթէ այն մի բանի տա-
ղաչափական թերութինները չկտնուին ,
շատ աւելի մեծ կ'ըլլար անոնց յարզը . և կը
սիրենց յուսալ՝ որ Մատուրեան իր յաջորդ
ցերթուածոց մէջ , կամ նոյն իսկ առաջին
հասորին՝ որ սպառած է՝ և որու մէջ եւս
քիչ շատ ուղղելիքներ կը զանուին՝ անշուշտ
վերստին տպագրութեան տաեն ուշ կը գնէ
ըսուածներուն : Հ . ԱՐՍԽԱ ՊԱԶԻԿԱՆ

ԵՐԵԲ ՆՈՐԱՏԻՊ ՎԻՊԱՍՆԱՆԻԹԻՒՆՔ

2 . Ա . Անարոնեամց թաշօն (Պատկեր)
արտատպուած Մշակ լրագրից , թիֆլիս . տպ .
Մ . Շարաձէ և ընկ . Նիկ . 24 . 1899 . —
Գինն է 5 կոպէկ : Գիրըը կը բաղկանայ 40
էջերէ , տպագրութիւն և խուզիթ մաքուր են :
վիպասանութեան մեծ զիցազն է մի ծե-
րանի որսորդ « Ղցո » . Հեղինակը ճար-
տար կերպով կը նկարագրէ ասոր լեռնցի
կազմութիւնը և վայրագ բնաւորութիւնը : Ըն-
թերցողը՝ Ղցոն միշտ սրտանմիջի վիճակի
մէջ և կարելիցութեան արժանի կը տեսնէ :
Այս ծերունի գեղջուկն՝ տեսնելով որ իւր ամ-
բողջ ընտանիքը բրգեն կը յափշտակեն կը
տանին , յուսահատած , կ'այրէ ամբողջ տու-
նը իր բոլոր կարասիներով , և կը սկսի իւր
փորբիկ որպէսն հետ թափառական շըլիլ ,
և վերջապէս վիրմառու զագանային արին-
հեղութիւն մընելով , կը բանտարկուի և
փորբիկ զաւակն բոլորպին որբ կը մնայ .
Հոյ կը վերջանայ վիպասանութիւնը , առանց
յայտնելու ոչ բանտարկեալին և ոչ նորա խեղճ
որդույն (թումօն) զախճան :

3 . Ալրապէտ ծանօթ հայ վիպասանը ,
վերջերս ի լոյս ընծայեց մի բանի նոր վիպա-
սանութիւններ , որոց երկուցին ժառանգմերի
և Ասաքէի կրայ կը փութանց փորբիկ տե-
ղեկութիւն մը տալու : Ծնդհանրասկս Ալրա-
պէտ , անփոյթ ըլլար , իւր վիպասանու-
թեանց մէջ զանց ընելու կամ աւելորդ հա-
մարելու վիպասանական համեմեները , թէեւ
զանոնց պարկեշտութեամբ կը զետեղէ պատ-
մութեան մի բանի զիխակարգութեանց մէջ :

Մինչդեռ Ա. Ահարոննեանց իւր վերոյիւշակը մէջ ամենեւին նոյնպիսի համամեթեր չէ գործածած, և սակայն իրեւ ճամատար վիպասան և նոյն իսկ իրեւ ճամակը իրեւի զրիչ կարպատի հետ (իմէջ չենք սըսիալիր) զրիմէ զաւգահաւասար կրնայ մըրցանակի արժանանալ:

Ժառանգների մէջ, մեծ զեր կը խաղան Մամօ և Արտաշէս անձերն ։ Քէալոյ անձն շնորհի իւր զոռողութեան և ասլովիթեան, Մամօն իրենց զիսդին (Թէմրանի) բռնաւորն կ'ընէ, և անոր համար կը պատրաստ մեծաշխ պարագաներու պայտանք մը, ուր յեայ Քէալոյ ողորմելի վերջ մը կ'ունենայ և ամբողջ Թէմրանի ժողովուրոր, նոյն բռնաւորին լիպեշտի բնաւորութեան զոհ կ'ընէ։ Բայց Քէալոյի սրբն՝ որչափ կրահոս և արփասիրտ, սակայն խոհեմութեամբ՝ զերութեան մէջ տարիքն առնելով, կ'ընկերանայ մի քանի ուրիշ ազգային երիտասարդաց հետ և կը քանչ հօրը անիրաւութիւնները։ Եւ ժողովուրոր որ Թէմրանի մէջ հազիւ չոր հաց մը կը գտնէր և զոր իւր արտասունցով թրջելով կ'ուստէր, այսպիսի խիստ զան կացութեան մէջ, ահաւասիկ Արտաշէս իւր խմբով կը զիսուի կը ջլատէ բռնաւոր Մամօին զօրութիւնը։ Կ'այրէ կը տազալէ Մամօի ամրակազմ պատրանցը, զոն պատերազմի մէջ մի քանի ընկերներով կը նահատակուի, և բոցերու մէջն իւր յափշտակուած մայրը, զորս զալով, կը համբուրէ զինքն և կը հեկեկայ. — Դու քաւեցիր հօրդ մեղքը բռ կենացովը, որդի, զու ազատեցիր ինձ և բռ բրոջը անօրէն Մամօյի ճիրաններոց։ Ես բռ մահը չեմ սպալու, այլ պիտի թաղեմ կրցեմ մէջ սրտիս կսկիծը ու պիտի գնամ ալ ու կանանչ հանզնիմ, որպէսի ինձ տեսնին ու բեզ նման որդից շատ ծննեն հայ մայրերը —։

Արտաշէսի և իւր խոռարի բաջ նահատակութեամբ, Թէմրանի տիսուր ողբերգութեան վրայ բաշուեցաւ զուարթութեան և պատութեան վարագոյր մը — Յարատա՞ւ:

Յիշեալ վիպասանութիւնը կը բաղկանայ 88 էջերէ. զին է 30 կ.։ Դիմէ Թիֆլիսի կենտրոնական Գրապահամատանոցը։

4. Երկրորդ վիպասանութիւնս (Առաքէ) որ 74 էջերէ կը բաղկանայ կ'արձէ 4 բր. 25 կ.։ Դիմէ վերոյիշեալ հասցէին։

Արտաշէսի երկրորդ վիպասանութեան հերթան է Առաքել անուն 1870 ատենները, Արտանուցիչ գիւղացի հայ մը. որ իւր հայրենիքը թողով ծերունի մայրը, նոր հարուր, ինըը կը գազմէ զեպ ի Պօլիս հարուտանալու և նորէն հայրենիք զանալու մորով, և այն յուսով որ կարենայ ընտանիքը աղքատութեան անտանելի վիճակին ազատել։ Առաքել զսպելով իւր արտասուցն, վերջին ողջանը կու տայ իւր տան և սիրեաց ու կը հեռանայ և եօթը տարի իւր անխնջն և տաժանելի խոհակերի արհեստով՝ Պօլոյ Եիշմանիաններու պալատին մէջ կը ծառայէ. զան և պաղատանաց նամակներ կը ստանայ իւր հարսէն որ կը հրամարէ զինըը հայրենիք վերագանալու. բայց, Առաքել կը ստիպակի ամէն նեղութիւն յանձն անուշ, բաւական ստակ գումարելու և անով իւր աղքատ ընտանիքը կազդուրելու մորով. ուստի իւր պանդխտութեան տարիները կ'երկարագուին. առն նիւթական և բարոյական կարութիւնը կը ճնշեն անոր երիտասարդ կուրքը և վերջապէս այնքան պաշտօնավարութիւնը կ'արձուի այնքան զան անչեն անոր երիտասարդ կը հայրենիքուն և անով իւր աղքատ ընտանիքը կազդուրելու մորով. ուստի իւր պանդխտութեան տարիները կ'երկարագուին. առն նիւթական և բարոյական կարութիւնը կը ճնշեն անչեն անոր երիտասարդ կուրքը և վերջապէս այնքան զան անչեն անոր երիտասարդ կը հայրենիքուն և անով իւր աղքատ ընտանիքը կազդուրելու մորով. բայց փոխանակ սոկներով զանալու, կը մոտածէ ապրանքներ միասին տանել և հոն թանկ ծափելով, ստակի տէր ըլլալ և ընտանիքը լաւ կերպով ապրեցընել. ուստի Տիրան պէի մթերանոցէն կը չողէ ուզած ապրանքները։ Գիշեր էր, կը վճարէ 300 սոկնի և մամանակ շրլալով նոյն զիշեր հօն կը թողու ապրանքները, երկրորդ առաւօտ անելու համար։

Առաքելին համար թշուաս արեն ծագեր էր, և Տիրան պէի մթերանոցը պաշտօնեայց կնքած էին. օրեմ սնանկացեր էր Տիրան պէյր, և Առաքելի եօթը տարուան անտանելի աշխատութեան իրաւացի վարձը անիրաւ կերպով ոյնչացած և ընտանեաց յայսր բոլորովին փնացած. այս զեպէն Առաքել բնչակէս կայծակնահար ըլլայ, բնչ-

պէս շխելագարի . Տիրան պէյ Առաքելի
նման ուրիշ շատ աղբատներ, այս իւր սնան-
կովթիւնով, այսպիսի զառն վիճակի կ'են-
թարկէ : Ցուսահատած էր, շուարած էր Ա-
ռաքել, կը սպասէր զատաստանի, շարաթ-
ներ ամիսներ կ'անցնին, վերջապէս կը բա-
ցուի զատաստանը . երբ դատն ի նպաստ
Տիրան Պէյի կը վերջանայ, այլ եւս Առաքելի
համար ապրիլը աւելորդ էր համարուած .
եղենսագործեման կը զիմէ և մի կացի-
նի հարուածով կը տապալէ Տիրան պէյը և
մի քանի ամիս վերջը ձեռքի շղթաներն
խզելով, կը սպաննէ նաեւ Միհզատ պէյը .
և այս երկութիւնը որ իրեն կործանման պատ-
ճառ եղած էին երբ վրէծ կ'առնու, միեւնոյն
ատեն տիրուր կեանցին վերջ կու տայ զա-
տարանին բարձր զատիկնի պատուհանին
ինքինցն վար նետեղով :

Արդար նախահնամութիւնը, Առաքելի ան-
մեղութիւնը յիշեց . և անոր ընտանիքը ու-
րախցուց տան փոքր որդոյն ոչչիմ և յա-
ջող զիրքով որ և այժմ կ'ապրի « վարզի
պէս ընտանիք է պահում » : Կը վերջացը-
նենց Ատրպանի այս երկորդ վիպասանու-
թեան վրայ գրած ծանօթութիւննի, յիշե-
ցնելով ընթերցողաց, որ Ատրպան թէեւ
չնանի մեր միծ վիպասանին Ռաֆֆիի ծաղ-
կեալ ոնն զրութեան, բայց իւր ձգող զրիչն
գուցէ աւելի զերազանց տեսնուի : Նաեւ
Ատրպան հայ զրականութեան մէջ պիտի ու-
նենայ պատուաւոր զիրք մը ինչպէս Ռաֆֆին :

Հ. Ս. ՆԵԽ.

ԱՐԵՎԵԼԻ — Պոլոյ
ազգային, գրական եւ քա-
ղաքական, գիտական, ժո-
ղովրդական օրաթերթ :
Խմբ . Հրանտ Ասատոր : —
Գինն է 40 ֆռ .

Հասցէ՝ Direction du journal *Arévalik*
(Galata)

CONSTANTINOPLE.

ՀԱՅԱՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԹՐԱՎԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

ԱՐԵԽԵԼԻ . — Հրանտ Ասատոր ծանօթ
թրքահայ հրապարակագիրը, տրամարանա-
կան խրազրական յօդուած մը կը հրատա-
րակէ յիշեալ թերթի (թիւ 3989) մէջ . ուր
փափաք կը յայտնէ որ Պալոյ Ազգային Ու-
սումնական վարչութիւնը ուշագրութեան առ-
նու Աւուուցիչներու Հանգստան թշչակի խըն-
դիրը . իւր յօդուածին շարժառիթի թէլլայ վեր-
ջիրը . Տիգիսու ներսիսեան վարժարանի ու-
սուցիչներու հանգստեան թշչակի վաւերա-
ցումն, որոյ մասին կը գրէ .

« Վարժարանիմ հոգարաքութիւնը իր կորուկ
որոշեր է օգմել թօշակսլվդիմ, յասլացնելով
անոր սասանիմից տարուած հսմուն 3000 բու-
լլի նպաստ, որպէս զի կազմուի զրամազուի
մը և թօշակարկը կարեսայ զրութիւն յանդ կեր-
պով » :

Նորէն Ռուսահայք օրինակ կ'ըլլան մեր
թրքահայ ազգայիններուն, որ կրթական շարժ-
ման գեռ աելի կարեւորութիւն տան, խրա-
խուսեն և վարձարեն այն ծերանի վար-
ժապետները . որոնք ամբողջ իրենց կեանքը
մաշկուց ցած են հայրենի համբակներու մտաց
դաշտը մշակելու : Արժանաւոր և յարատեն
ազգային ուսուցիչներու անհրաժեշտ է Հան-
գլատեան թշչակը : Ուեէ բարերարութիւն՝
ողորմութիւն մ'է, բայց այս և ասոր նման
որիշ պարագաներու մէջ պարտը մը կը
նկրիւ, և նորա գործարքութիւնը եթէ
պահանջուի պազին հարուստներէն, կամ ու-
սումնական վարչութիւնն, զա ապօրինաւոր
և անիրաւ պահանջ մը չէ : Վարժապետ մը
որ յետ այնքան անխոնջ աշխատանաց և քըր-
տանց, յոգնածութենէն կը ստիպուի թողուց
ուսուցչական աթուը և հանգիստ առնուլ,
այդ ուսուցիչն ինչպէս կարենայ ապրիլ,
եթէ պազային բարերար գանձանակը չկար-
կասէ իւր լուման, ինչպէս ապրիլ, քանի
որ ի բաց տեսալ ուսուցչական արհեստը,
չի գիտեր մի ուրիշ արուեստ : Պէտք չէ
նուիրատուաթիւն մը, պէտք չէ որ ծերու-
նի ուսուցչին խանգարուած առողջութիւնը
կազմուրուի և հանգիստ առնու պարտասեալ
կուրծքը . և սակայն Ռուսահայ գովելի շարժ-